

նոնց տուին , որոնք առանց դղեստի մը .
նայեր էին իրենց խորշէրէն հաղիւ փա .
խած : Նոյն գիշերն ալ ժայռերուն վրայ
անցուցինք վառած կրակներնուս շրու
կողմը շարուած : Երկու օր բաց օդուն
պառկեցանք չորացեալ ծովու խոտերով
և նավուն կտորուանքներով տաքնարկվ :

« Հոն է ը , սիրելի ծնողք , որ առա .
ջին անգամ իմացայ թէ ինչ էր կարօ .
տութիւնը : Օրը երկու հեղ կերակուր
կը բաժնուէր , որ ուրիշ բան չէր , բայց
եթէ չոր հացի կտոր մը ոչ ինչ աւելի
մեծ քան զհաւկիթ մը , իսկ բմպկիքնիս
եղաւ քարածայոին խոռոշներուն մէջ
անձրևէն ժողվուած ծովախառն յրերը :

Ամեն բաներս կորսնցուցեր էի , սըն .
տուկս , շներս , խնդի կենդանիներ . ժաւ
մանակ չունեցայ զիրենք քակերու : Զի .
նուորական գրալանս կրցայ աղատել ,
վրաս անցուներով այն շիոթութեան ա .
տեն . նոյնպէս ժամանցոյց և քանի մը
ճերմակեղին , որոնք դիպուածով ծոցս
գտնուեցան . նոյնպէս ատրճանակս ալ
շտապատ հազիւ կրցեր էի գոտիիս ան .
ցունել . բայց այդ ամենը ինչ վիճակի
մէջ : Վերջապէս ճամբու ծածկցիթս ալ ,
այն որ , ազնիւ մայրիկ , դու տուիր ինծի
քեզմէ մեկնելու ատենս . երկրորդ առ .
տու ալիքները բերին ժայռին վրայ ձգե .
ցին . զինուոր մըն ալ ժողվեց ինծի բե .
րաւ :

Ամսուն 17^ե կիրակին էր որ ընդ ա .
ռաւաօսն ժամը տասնին՝ եկան հինդ ըս .
պանիացի պալանաէներ զմեզ խալսե .
լու : Նախ կնիկները , տղաքը , վերջը հի .
ւանդները մոտոցինք մէջը , վերջը մտան
մացածները : Հոն տեսնելու էր կարծ ,
բայց սրտաճմիկ տեսարան մը . մեր
խնդութենէն թէ կ'աղատինք , կիրար
կը գրիէնք և զիրար կ'ողջագուրէինք ,
հրաժեշտ տալով մեր թշուառ վախճա .
նեալ ընկերաց և կը հեռանայինք տե .
ղէն :

Կէսօրուան ժամը մէկին էր՝ Օրանի
նաւահանգիստը կը մտնէնք , ուր ան .
բաւ ժողովրդոց բազմութիւն մը ծովե .
զերքը լունեալ մեզի կը սպասէր . ա .
մեն մարդ ձեռքելնին երկնցուցած իշրն

դակից կ'ըլլային մեզ , էրիկ մարդիկ ի .
րենց զիլսարկը շարժելու , կանայք թաշ .
կինակները : Իսկ մեք , զի ժամ է ալ
ծիծաղելու , այլակերպ և այլատարազ
կերպարանքի մէջ մտած էինք : Միինիէ
խաթունը զինուորի մեկնոց մը առած
էր վրան , էրիկն ալ ոտուլները պատա .
ռաստուն բանդալոնի կտորներու մէջ
պլած , և այլն և այլն : Իսկ իմ վերար .
կուս վրաս էր , բայց զիլսարկս չգիտեմ
ուր . զլուխս թաշկինսակ մըն էի պլած .
ոտքիս կօշիկները բոլորովին ապակա .
նեալ ծովու ջրէն , ինչպէս նաև բոլոր
մէկալ զգեստներս , մատուլներս մէջէն
կ'երևային . բանդալոնս պատուած այն
խեղ քահանայէն որ խղդուեցաւ . միով
բանիւ՝ ես ալ ապուշ բան մը դարձեր ,
երազ տեսնել կը կարծէի . ցամաք որ
հասանք ալ կարողութիւն չկար վրաս ,
ինչպէս նաև ամենուն , զմեզ ոտքի վրայ
րունելու » :

Լսեմք 'ի վերջին լրոյ , որ սկսեր են
այդ ընկղմեալ նաւը հետախուզել , և
մէջի ապրանքները դուրս հանել . փե .
տրուար ամսուն մէջ լուր կուտային ,
որ մինչև 50000 ֆրանքի բան կրցեր են
հանել :

Մարկոս Արելիոս կայսեր բուղրն , որ
իր կուռնելիու բարեկամին կը գրէ .

Մարկոս կայսր Հռոմայ , կուռնելիո .
սի հաւատարիմ բարեկամիս ողջոյն . ա .
ռողջութիւն ու բարեբախտութիւն կը
բարձամ :

Ինչպէս որ մինչև հիմայ իմ նեղու .
թիւններու մէջ ինծի հետ եղար , այս .
պէս ալ հիմայ լորկեցի որ քեզ կանչեն
իմ յաղթանակիս վրայ ալ ինծի հետ
ուրախանալու . Գիտես որ ինչ վիշտեր
քաշեցինք ան պատերազմին մէջ , այն .
չափ գանձ ու գերի Հուովմ բերելու :
Պարթաները իրենց երկրին մէջ խիստ
կարիճ են . ամեն մարդ իր ատւնը տեղը

սրտանց կը պաշտպանէ . իրաւոնք ալ է ասանկ ընելը , աղէկ մարդիկ ալ ա-սանկ կ'ընեն . իսկ մենք անիրաւ տեղը կեանկերնիս կը դնենք՝ ուրիշները կո-ղոպտելու . համար : Նախանձելու բան մը չէ որ խեղճ ողորմելի հռոմայեցի զօ-րավար մը , առօրեայ յաղթանակի մը համար՝ որ Հռովմ իրեն կը ընորհէ , հա-զար անգամ՝ կեանկը վատանդի դնէ : Թող որ իրեն հետ պատերազմի դացող-ներն ալ՝ Հռովմ մնացողներն ալ՝ իրեն անուանը անդութ դատաւոր կ'ըլլան . վասն զի իր արդիւնքը ուրիշներուն լե-զուէն կախուած է , որոնք անանկ կը գատեն զինքը՝ ինչպէս որ նախանձը ի-րենց տուն կու տայ : Բայց մեր անմը-տութիւնն է որ ընդունայն փառքի մը համար մեր կեանկըն ալ՝ մեր անուանն ալ՝ վատանդի կը դնենք : Երդում կ'ընեմ . անմահ զից , որ յաղթանակիս օրը՝ կառ-քին վրայ ելլալու ատենս՝ մոքէս կ'անց-նէին թէ որշափ վեր 'ի վերյ կը մը-տածեն մարդիկ աշխարհքիս բաներուն վրայ : Ո՞վ Հռովմ , անիծած ըլլայ քու խելագարութիւնդ , անիծած ըլլան ա-նոնք ալ որ քու հպարտութիւնդ մնու-ցին , աւելի անիծած ըլլայ ով որ աս փառամոլութեան հանդէսը հնարեց : Ասկէց մեծ անզգամութիւն կրնայ ըլ-լալ որ՝ Հռոմայեցի զօրավարի մը ուրիշ-ներուն երկիրը յափշտակելուն համար , ուրիշ ազգերը տակնուվրայ ընելուն հա-մար , քաղաքները կորըսպտերուն հա-մար , բերդերը աւրբշարկելուն համար , աղքատներուն ունեցածը առնելուն հա-մար , անիրաւները հարըստացընելուն համար , անթիւ արիւններ ընելուն հա-մար , որբեր ու որբեարիներ շատցընե-լուն համար , այսափ չարիք ընելուն համար , փառաւոր յաղթանակ տրուի : Ասկէց մեծ ինչ խելագարութիւն կրնայ ըլլալ . անթիւ մարդիկ մեռնին , ու մեռ-ցընողը յաղթանակ ընէ փառաւորուի . խեղճերուն դիսկունքը գեռ չէին թա-ղուած երբոր ես Հռոմայու մէջ յաղ-թանակ կ'ընէի : Կ'երդնում անմահ զից , (մէջերնիս մնայ) , յաղթական կառքին մէջէն տեսնելով այն ողորմելի

գերիներն որ շղթաներով կապած առ-նես կ'երթային , կը մտածէի որքևարի-ներուն լացը , ու սրտէս արիւն արցունք կը թափէի . ինչ մեծ անօրէնութիւնն է՝ ուղիչի ողբը իրեն ուրախութիւն ընել : Ընիծած Հռոմ , անիծած ես , ու անի-ծած պիտոր ըլլաս . օր մը պիտոր տես-նուի քու վրադ ալ՝ ինչ որ հիմայ կը տեսնենք մեղմէ առաջ եղած թագա-ւորութիւններուն վրայ . վասն զի ինչ-պէս որ բանութեամբ տիրեցիր թա-գաւորներու ու թագուհին եղար , ասանկ ալ օր մը երաւամբ աղախին պիտոր ըլ-լաս ծառաներու : Քան զբարիլոն քա-զաքը հին չըլլաս , քան զիլիոն աղուր չըլլաս , քան զկարքեղոն հարուստ չըլլաս , քան զի բազմամարդ չըլլաս , կորնթո-սէն ու կ'ապուայէն աւելի բերդեր ու աշտարակներ չունենաս , Ցիւրոսէն ա-ւելի զուարճութիւններ չունենաս , Ա-գուիլէա քաղքէն անառիկ չըլլաս . ա-սոնց ամենքն ալ իրենց այնչափ առա-քինի մարդիկներովը կործանեցան կո-րան . իսկ գուն կը յուսամ որ միշտ պի-տոր մնաս այսչափ մոլութիւններովդ : ստոյգ զիտացիր որ ադ փառքն որ հիմայ գու ունիս՝ անոնք ալ ունեցան . ուստի դուն ալ անոնց հիմակուան կործանու-մը պիտոր ունենաս :

Ո՞վ կուսնելիոս , կ'ուզես որ քեզի ը-սեմ Հռոմայու կործանումը ո՞րն է , թէ և առանց արցունքի չեմ կրնար ըսել : Ես որ Հռոմայու կայսրն եմ , այսօր պատե-րազմի հրաման մը կը հանեմ . փողը կը զարնուի զօրք ժողվելու , հազարապետ-ներ հարիւրապետներ որոշելու . սոս-կալի բան . զրօշակները բացուածին պէս՝ հրաման է ամեն անօրէնու-թիւն գործելու . զաւկըներ մայրերնին երեսի վրայ կը թողուն , աշկերտներ ուամունքնին ու արուեստաւորներ ա-րուեստնին մէկդի կը դնեն , ուղածնին ընելու համար , որովհետև ան ատենը դատաստան ու պատիժ չկայ : Ոչ աս-տուածներէն կը վախեն , ոչ մարդկանց-մէ կ'ամաչեն . մէկը տաճարները կը կո-ղոպտէ , մէկալլ տներուն դուները կը

կոտրտէ . ոմանկք ազատները գերի կ'ը-
նեն , ոմանկք բանտարկեալ յանցաւոր-
ները կ'ազատեն . բոլոր գիշերները խաղի
կ'անցընեն , ու օրն 'ի բուն հայհոյանք .
ամեն չարիք կրնան ընել բարիք մը ձեռ-
քերնէն չիգարիսկ լրբութիւննին ամօթ
է զրել . կնիկնին կը թողուն , ուրիշինը
կը յափշտակեն , խեղճ ողորմելի հա-
մեստ աղջիկները կը բռնադատեն . տուն
չմասը որ չմտնեն իրենց անօրէնութիւ-
նը ընելու : Հասարակ զինուորներն որ
ասսանկ կ'ընեն , մոտածէ զօրավարները
ինչ չեն ըներ . գոռոզութիւններնուն
չափ չկայ , կ'ուզեն գազանաբարոյ ե-
րենալ , կ'ուզեն որ ամենքը իրենցմէ
վախնան , ամենուն ահարկու կ'ուզեն
ըլլալ : Երբոր Պենատապօլիս էի , որ մը
ձեռքիս տակը եղող զօրավարներուն
մէկը չգիտնալով որ ես կը լսէի , տես
ինչ ըսաւ իսեղ պառաւ կնկան մը՝ որ
զինքը հիւր ընդուներ էր . Դուք գեղա-
ցիներ չեք գիտեր զօրավար ինչ ըսել
է . գիտցիր որ երկրաշարժ չըլլար՝ եթէ
չուռմայեցի զօրավար մը սպառնալու որ
չըլլայ . երկենք կ'որոտայ ու կայծակներ
կ'ինչեցնէ որոնց որ մեզի չեն հնազան-
դիր : Լսեցիր իր գոռոզութիւնը , հիմայ
իր քաջութիւնն ալ լսէ . աս այն զօրա-
վարն է որ պատերազմը սաստկացածին
պէս՝ առջինը եղաւ փախչողներուն , ու
թողուց կայսերական դրօշակը անսանկ
վտանգաւոր ատեն՝ որ յաղթուելու վը-
րայ էինք . անոր համար երբ պատերազ-
մը լմբնցաւ , զիսատել տուի զինքը : Աս
ասանկ է . որ զինուորն որ մեծ մեծ կը
խօսի , գործքի մէջ ամենէն վախկոտն
է :

Ասկէց աւելի ինչ կ'ուզես որ ըսեմ
զինուորներուն ըրած անօրէնութեան-
ցը վրայ . ուրկէց որ կ'անցնին , ուր որ
կ'ինչնան , անսատուն չեն թողուր որ չը-
մորթեն , այդի չեն թողուր որ չկթեն ,
գինի չեն թողուր որ չխմեն , կերակուր
չեն թողուր որ չափեն , առանց հատուց-
մունք մը ընելու : Անկարգութիւնը ան
աստիճան հասած է որ զիրենք տեսնե-
լու որ ըլլամ՝ ամեն մէկը ապստամբնե-
րու գլուխ կը կարծես , մարդասպաննե-

րու ու աւազակներու հրամանատար :
Սրժանի չէիր աս թշուառութեանը ովկ
չում . այն հարազատ չումայեցիներն
որ ատենօք չորս դիդ կը տեսնէիր , չէ
թէ հիմակուան պէս խորթ զակլըներ ,
Յունացփիլիստիաներուն վարժարանէն
ելած աշկերտներու պէս կրժուած էին :
Կուկնտիոս կինկիննատոսէն ինչուան
Մարկոս Մարկելուսը՝ չումայու փառքն
ու պատիւր այնչափ մեծ որ եղաւ , իր
զինուորական կրժութենէն էր . Երբոր
մեր զօրավարները սկսան գէնալ , ան
ատենը եղաւ մեր կործանումը : Ոնի-
ծեալ ըլլաս գու , ովկ Ասիսա , անիծեալ ըլ-
լայ օրն որ քու վրադ տիրեցինք . բարիք
մը չտեսանք քեզի տիրելէն , ու չարիքը
միշտ պիտոր ողբանք : Գանձ ծախեցինք
վրադ՝ քեզմէ մոլութիւններ գնելու հա-
մար . մենք քու քաղքըներդ ուսքի տակ
առինք , դուն մեր առաքինութիւննե-
րը . մենք քու բերդերդ կործանեցինք ,
դուն մեր բարի սովորութիւնները . մենք
գեեղ բռնութեամբ գերի ըրինք , դուն
մեր կամքը զմեղ քեզի գերի ըրիր :

Ո՞՛ , թէ որ թագաւորները գիտնա-
յին ինչ ըսել է պատերազմ , ինչ հոդ
ու մտմուուք իրենց , ինչ տակնուվրայ
ըլլալ իրենց երկրին , ինչ անբաւ ծախզ ,
ինչ աղքատութիւն ժողովրդոց , ինչ
թոյն իրենց ժառանգներուն . ո՞՛ թէ որ
զգային աս ամեն բանը ինչպէս որ ես
կը զգամ , չէ թէ արիւնով ու բռնի ու-
րիշի երկերը կ'առնէին , այլ լալով ու
աղաչելով ալ մէկը իրենց որ տար՝ չէին
ընդուներ : Ոչ երբէք մեր զօրավարնե-
րէն մէկը քսան հազար ասիսցի մե-
ռուց զէնքով , առանց երկու հարիւր
հազար չումայեցիի արիւնը մտնալու
այն մոլութիւններովն որ Ասիայէն չում
բերաւ : Մեր եօթը անուանի զօրավար
ներուն ձեռքովը Ասիսա իր գէշութիւն-
ները չում խրկեց . որոնք ըլլանին չեմ
ըսեր որ անուննին չաւրի : Միայն թող
սորվին թագաւորներն որ ուրիշի երկի-
րը առնել ինչ ըսել է : Ի՞նչ է որ թա-
գաւորներուն գանձը կորսընցընել կու
տայ , ու կարօտ կ'ընէ զիրենք ուրիշինք
առնել , տաճարները կողոպտել , հպա-

տակներնուն վրայ ծանր տուրքեր դնել, կաշառ ուտել, ու բամբասուկի օտար աղքերէն, ու իրենց ժողովուրդը իրենց թշնամի ընել: թէ որ չես գիտեր ինչ ըլլալը, ես քեղի ըսեմ. թագաւորները մարդկանց հետ կը կենցաղավարին, մարդկանցմէ խորհուրդ կը լսեն, իրենք ալ մարդիկ են. ուստի երբեմն հպարտութեան համար, երբեմն ալ խոհեմութիւննին պակաս ըլլալէն, կը կարծեն ու կը լսեն ալ ուրիշներէն՝ որ հարստութիւնն է իրենց անունը մեծցը՝ նոյլը, յիշատակնին չմնար՝ թէ որ պատերազմ չընեն, ու չուսնայու կայսեր իրաւունք կը սեպեն՝ բոլոր աշխարհքի տիրելը. աս անիրաւ մտածմունքը՝ իրաւամբ կորուրնցընել կու տայ ունեցածնին. կընային հանգիստ ապրիլ իրենց ունեցած հարստութեամբը, կ'աղքաբունան պատերազմ ընելով. կընային սիրելի ըլլալ ամենուն, ատելի կ'ըլլան. կընային վայելել ապահովապէս իրենց կեանքը, զիրենք վտանգի կը դնեն. ամենքը իրենց կարօտ ըլլալնուն տեղը, իրենք ամենուն կարօտ կ'ըլլան: ի՞նչ փսաս կընային ընել թագաւորութեան մը թշնամիները՝ իր զօրքին ըրածէն եւել. թշնամիները սահմանազուկը կը կողոպտեն, մերինները բոլոր տէրութիւնը. անոնց կընանք դէմ դնել, ասոնց և ոչ կընանք դէմ խօսիլ. թշնամիները օր մը միայն կու գան կը յափշտուկն կ'երթան, իսկ մերինները ամեն օր կը գողնան ու միշտ հետերնիս են. անոնք վախ ունին մեզմէ, ասոնք և ոչ կ'ամաշեն: Աւելի կը վախնամ հարիւր զինուորի գունդ մը կազմել, քան թէ յիսուն հազար թշնամեաց դէմպատերազմ ընել. վասն զի հոն մէկ ժամու մէջ աղէկ կամ դէշ կը լմնայ՝ ինչ որ բախտը որոշեր է. իսկ ասոնց հետ բոլոր կեանքս կը մաշի:

Ի՞նչ ընեմ ուրեմն, իմ կուռնելիէ, ասանկ է ու ասանկ պիտոր ըլլայ. ասանկ գտայ, ասանկ ալ պիտոր թողում: Աստուածները արդար են. որովհետեւնք անիրաւաբար չարիք կ'ընենք ուրիշներուն երկրին մէջ, իրաւամբ թող

կու տան որ մերիններն ալ մեզի չարիք ընեն: Աս զրածներս քեզի օգուտ մը չեն ըներ, բայց զրելովս կը հանգչիմ: Կը խնդրեմ աստուածներէն որ քեզի բարի կեանք տան, ինձի ալ բարի մահ: Քուկին Մարկոսդ է որ իր կուռնելիումին կը գրէ:

Յարմար պատասխան.

Յովսէփ ու Բենեդիկտոս, երկու արուեստաւոր երիտասարդներ, օր մը անցնելով գեղի մը բանջարեղինի պարտիզի մը քովէն, ըսաւ Յովսէփ իր ընկերոջը. Նայէ Բենեդիկտոս, ինչ մեծ կաղամի մը կայ աս պարտէզին մէջ, ամեննին չեմ յիշեր որ կենացս մէջ նմանը տեսած ըլլամ: — Իրաւցընէ մեծ է, ըսաւ Բենեդիկտոսս, բայց ան աստիճանի չէ ինչ որ ես Գաղղիխա եղած ատենս մէկ մը տեսեր եմ, որ մեր ժողովրդապետին անէն ոչ ինչ նուազ պղտիկ էր: — Ան ալ չափազանց է, պատասխանեց Յովսէփի, որ արուեստի պղնձագործ էր. սակայն ես ալ կը յիշեմ որ ատենազ սագիմացի եկեղեցւոյն չափ մեծ կաթսայ մը շիներ եմ: — Ի՞նչ կ'ըսես, կանչեց Բենեդիկտոս զարմանալով մը, ու ի՞նչ միտքդ եկաւ որ ատ մեծ կաթսան շինեցիր: — Քու տեսած կաղամբդ մէջը եփելու համար, պատասխանեց Յովսէփի:

ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

Վիճակագրականք. — Բարիզ քաղաքին հիմակուան բնակիչը իբր 1,800,000 կը հաշուի:

Անցեալ տարուան վիճակագիր ցուցակին մէջ նշանաւոր է հոկտեմբեր ամսուն ձննոց և վախճանելոց տրուած տեղեկութիւնը որ մայրաքաղաքին քոլերայի բռնուած ամիսն էր: Տարույն առջի ինը ամիսներու մէջ ծնունդը միշտ 'ի վեր էր քան